



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1450

22
5-98

1887

ԲԱՐՍԵՂ Ե · ԷՔՍԵՌՇԵԱՆ

ՄԱՐԱՂ ԹՔ ՄԱՐՈՒԽ

40.0


ՅՈՎՀԱՆՆԵԼՈ ՄԿՐՏՉԻ ԿԵՐՈՅՆ

ՄԱՐՈՒԽՆ ԷՐ

ՈՉ ԹՔ ՄԱՐԱՂՆ



Կ. ՊՈԼԻԱ
ՏՊՈՒԹՅՈՒԹԻՒՆ Յ. ԳԱՎԱԶԵԱՆ



1887

ՄԱՐԱՌՈՒԹԵ

ՀՀ
5-98
առ.

31/19-42



(2482)
39

2001

14207-8

Բանասիրական գրուածներ, յորս երբ խառնութիւն ստուգաբանական և բառաքննական, պերճախօսական և իմաստասիրական մասեր՝ ոչինչ նուազ նշոյլ ու փայլ կը սփռեն գրագիտական հորիզոնին վերայ. անոր մէջ միշտ ի լոյս գան այն մթին ու թագուն մնացած խորշերն, որ ի բազում ժամանակաց հետէ պայծառ և յայտնի ծշմարտութիւն մի լինել կը համարուէին. անոր մէջ կը փայլին հետզհետէ իմաստից կորովութիւններ, բացատրութեան յստակ ձեւեր, պերճութեան և վերմութեան դարձուածներ, բացատրութեանց առատութիւններ, ոճոյ ճկնութիւններ և քաղցրութիւններ, այնպէս որ միմեանց հետ ներդաշնակաւոր իմն զօդուելով կը բարձրացնեն գրագիտական արուեստն, և գոդցես յօրինեն փունջ մի հրապուրիչ՝ կազմեալ յերփներնդ ծաղկանց բուրելոց :

Մեր բանասիրական վաստակոց մէջ ամէն գըրուածք՝ քննութեան ենթարկելն սկզբունք ունենալով մեզ, ստէպ կը պատահիմք այնպիսի բառերու, որոց ստոյդ նշանակութեան վրայ կասկածներով կը պաշարուիմք. այդպիսի բառերէն մին է հարու բառն, որ չէրկէ ճանչցուած է Ա. Գրոց մէջ, և իբր կերակուր թովիաննու յանապատի : Այդ բառ արժան թուեցաւ ըստ մեզ իւր երկրորդական նշանակութեամբն իմանալ, այսինքն հարուստուկ կամ հարութ, որ ի Տաճիկ բարբառ՝ այլ հու-

լուս կամ նորու պայտա կամ ըստ ոմանց պէտքն կամ միան ժեօն :

Բայց առարկուի գուցէ թէ անապատին մէջ քանի որ բոյս չբողբոշեր, ի՞նչպէս կարելի է Յովհաննու հայթայթել զիւր այդ բուսեղէն կերակուր. այդմ կը պատասխանեմք թէ՝ եթէ անապատին մէջ այդ բուսեղէնն գտնել կարելի չէր Յովհաննու, կարելի չէր նաև գտանել անդ մարախն (չէքիրկէն), ուստի պէտք կըլլայ համոզուիլ թէ Յովհաննէս բոյսն կամ միջատն գտանելու համար պէտք էր ապրիլ անապատէն դուրս դաշտային կամ ջրաբի վայր մը, ուր կարենար գտանել թէ մին և թէ միւսն :

Արդ հարկ է հաստատել նախ վաւերական ապացոյներով թէ Յովհաննէս ԱՆԱՊԱՏԻՆ մէջ կը բնակէր թէ ոչ. և եթէ ոչ, ապա ուրեմն ուր կը բնակէր :

Երկրորդ. — Պէտք է հաստատել թէ մարախն (չէքիրկէն) կուտուե՞ր թէ ո՛չ :

Երրորդ. — Պէտք է հաստատել թէ Յովհաննէս արդարեւ մարախն (չէքիրկէն) կ'ուտէր թէ՝ մատուտակ կամ մարուխ, ինչպէս նաև մարախ ըստուծ :

Քննեմք նախ Յովհաննու կեանքն :

Մատթէոս Աւետարանչի Գ. Գլխոյն 4 րդ համարին մէջ կը կարդամք. «Եւ ինքն Յովհաննէս ունէր հանգերձ ի ստեւոյ ուղտու, և գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր, և կերակուր նորա էր մարախ և մեղր վայրենի » :

Յայսցանէ կիմանամք որ Յովհաննէս ուղտու

մազէ հիւսուած հանգերձ (վերա) կը հագնէր, մարախ (բաղդատէ՛ մարուխին հետ) և մեղր վայրենի կուտէր. բայց ի՞նչ կեանք կ'անցնէր. Աւետարանիչք կը պատմեն մեղ թէ՝ «Քարոզէր յանապատի չըկաստանի և ասէր. ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւն երկնից : » և՝ «Ելանէին առ նա ամենայն երուսաղեմացիք և ամենայն չըկաստան և ամենայն կողմն Յորդանանու և մկրտէին ի նմանէ ի Յորդանան չետ » :

Ուղտու ստեւ ունենալ և նովաւ զիւր հանգերձ պատրաստել անհնար չէր Յովհաննու անապատին մէջ, զի հանապազ կերեւին անդ ուղտեր, որոց միս սովոր են ուտել ընդհանրապէս ոչ-քրիստոնեայք, և որոց մորթն վաճառել արուեստ մ'էր գարձած առ Արաբացիս. սակայն կրնամք ըսել նաև թէ՝ Յովհաննէս, աւելի հաւանականաբար խօսելով, կրնար գտնել զայն ստեւ անապատէն դուրս զի ուղտու միսն ի վաճառ հանելոյ համար զայն չեն փողոտեր անապատին մէջ, բաց ի հարկեցուցիչ պարագայներէ, այլ այն ԲԱԱԿԵԼԻ տեղը, ուր մարդիկ ԱԱՊԻՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՄԲ, և թէ վաճառելու և գնելու կեդրոնատեղիներն անապատին մէջ ըլլալ ենթադրելն իսկ իմաստութեան դործ չէ: Դարձեալ անհաւատալի կ'երեւի մեղ Յովհաննու՝ վայրի մեղր ուտելն անապատին մէջ, զի անդ չկայ, ոչ ծառ, ո՛չ ծաղիկ, ոչ դալար, ո՛չ դալարիք, և ո՛չ այն կենդանաւոյն կեանքն երաշխաւորող և բնութեան պատկանաւորող վայրեր ու դիւրութիւններ :

Մարախն ոչ թէ անապատին մէջ, այլ անապատէն դուրս ծաղկաւէտ և դալարաւէտ տեղեր կը լլայ, զի նա իւր աւարառու բնութեամբն կը սիրէ մշակեալ դաշտերն արշաւել, աւերել ապականել պարտէզներն՝ իրեն սուր ունելիներով կտրատելով բուսոց ցողուններն :

Մարախն ծախէ զդալարիս, մանաւանդ զհասկս ցորենոյ եւ նմանեաց : » (ՓէՇՏԻՄԱԼՃԵՑՆ)

Կը կարդամք նաև Ս. Գրոց բառարանին մէջ. «Ոյն ինչ կը թխսէին անբաւ բազմութիւն պարս գործելով, մղոնի ութերորդ մասին մեծութեամբ իրր երկայնաձև կամ քառակուսի հոծ մարմին մը, կուղղուէին դէպ ի ծով. բան չէին թողուր իրենց առջեւը, ինչ որ դալար և հիւթեղ էր, կուտէին ոչ միայն մանրախոտ բանջար, այլ և այդիս և թղենիս, նոնենիս, արմաւենիս, խնձորենիս և զամենայն ծառ դաշտի. կ'ելլէին ճռաքաղ առաջիններուն ետեւէն, կրծել ծառերուն կեղեները և մատաղ ճիւղերը և. » :

Ցոյց տրուած վկայութիւններէն կրնայ մակաբերուիլ թէ ՅՈՎՀԱՆՆԵԼ ԶԵՐ ԲՆԱԿԵՐ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷջ : Բայց շարունակեմք աւելի վաւերական և հաստատուն ապացոյցներ մէջ բերել ի հաստատութիւն մեր այս կարծեաց :

Եթէ ենթադրեմք որ նա անապատին մէջ կը բնակէր և չէր ապրեր երկու բերերով, ճշմարտութիւն մը խեղաթիւրած կ'ըլլամք : Նախ՝ անոր համար որ Աւետարանն իսկ կը հաստատէ թէ նա երկրի բերքով կ'ապրէր : Երկրորդ. անոր համար որ նա տարիներով անօթի չէր կրնար

մնալ ամայի ու աւազուտ անապատին կիզիչ արեւուն և երաշտուտ կլիմային տակ՝ ընդ երկար քարոզելով հեթանոս՝ և մանաւանդ տգէտ ժողովրդեան մ'առաջ, և յորդորելով զանոնք յապաշխարութիւն, ի խոստովանութիւն, և մկրտելով ի ՅՊՐԱՆԱՆ ՀԵՐ : (Անապատին մէջ ՅՊՐԴ-ՆԱՆ գետ ։ ։ ։) :

Երբ նշանաւոր Գաղղիացի և Գերմանացի Աշխարհագրագիտաց Atlasներն մեր աչաց առջեւ կառնումք, յորոց է Drioux և Leroyի ճոխ Atlasն, և կը բանամք հին Պաղեստինի, Հրէաստանի երկրին քարտեսն՝ բնաւ Յորդանանու եղերքն անապատ չեմք տեսներ, այլ բերրի դաշտեր, գիւղեր, քաղաքներ, անտառներ, լեռներ. իսկ բուն անպատճեն շատ հեռի, որոց մէջէն Յորդանան կամ նորա մէկ ճիւղն չ'երկարիր :

Սակայն Յովհաննու անապատին մէջ քարոզելն և մկրտելն կը հաստատէ Մարկոս աւետարանին եւս իւր Ս. Գլուխոյն 23 րդ համարին մէջ. «Եւ եղեւ զի Յովհաննէս մկրտէր յանապատի և քարոզէր զմկրտութիւն, ապաշխարութիւն ի թողութիւն մեղաց » :

Բացատրեմք այժմ թէ այդպիսի ԱՆԱՊԱՏՆԵՐՆ ո՞րպիսի վայր մ'են : Ս. Գրոց մէջ յիշուած անպատ ըստուած տեղերն ըմբռնելու չենք աշխարհագրութեան ցուցած բուն անապատներն, այլ ըստ Ս. Գրոց բնակել Հայ ճէ, զի Ս. Գիրքն անապատ ըսելով կը հասկցնէ ուրեք ուրեք անմշակ երկիր, ամայի տեղեր և կամ հարգագետն. ուրեք ուրեք բոլորին չոր և մերկ տեղ. ուրեք ուրեք գեղեցիկ

և խոտաւէտ դաշտ, որոց մէջէն Յորդանանու վտակներէն միոյն անցքն կարելի է հաւատալ, և այդպիսի տեղ մը Յովհաննէս մարախը, մեղը և ստեւն միանգամայն կրնար դանել:

Ս. Գրոց յիշած անապատներուն համար մեր ունեցած կարծիքն հաստատող օրինակներ շատ կան. Դաւիթ անապատին հեղեղութեան վրայ կը խօսի: Սաղմ: ԿԵ. ԳԼ 12—13: Սուրբ Գիլք Պառզարէն հէջ անապատներ կը յիշէ. որպիսի են Քանանու հարաւային կողմը. Եփրատայ և Քանանու մէջտեղի Երկիրը: Այս անապատներուն ճարդաբերութիւնները ձմեռը և գարնան՝ ծածկուած կը լլան փափուկ արօտով. մինակ ամառուան տապը հասնելով կ'այրին: (Ս. ԳՐՈՑ ԲՈՌԱՐԱՆ):

Մէջ բերեմը ուրիշ օրինակներ եւս ի Ս. Գրոց. Հնդամատենին մէջ կը կարդամք. « Հագար անապատին մէջ երբ ծարաւեցաւ և իսմայէլ կը մեռնէր ծարաւէն, Աստուած Զոր բնակչուց անողութիւն հէջ: » կը կարդամք նաեւ ի նոյն. « Եզդիստոսէ Ելնող անձինք չ'կրցան մտնել Աւետեաց Երկիրն: Այսուց ամենուն աւատառուն բարուան միւշցին մեռան անապատին հէջ, անոն+ միայն՝ որ ձնած էին անապատին հէջ, ժառանչէցին Աւետեաց Երկիրը: » Այս վերջի մասերուն մէջ կ'իմանամք, որ նախ. Հագարու գտնուած անապատն վայր մ'էր, յորմէ կարելի էր ջուր բղիել, և ուր ցամաքագետին ենթագրելն ուղիղ բանին հակառակ չէ: Զայս յայտնելով հանդերձ Աստուծոյ ամենակարողութեան վրայ ու է դոյզն կասկած մը յայտնել իսկ չենք ուզեր մոտաբերել: Երկրորդ. կիմանամք որ իսրայէլացիք քառասուն տարուան

կեանը մ'ունեցած են անապատին մէջ: Եթէ սոսկ աւազուտ ընդարձակ դաշտ մի համարեմք այդ վայրն, յուրաքանչիւցն պիտի հետեւցնեմք թէ այն տեղն իսրայէլացիք ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ ԶԵՒՆ ԿՐՆԱՐ ԱՊՐԻԼ. այդ շփոթութենէն աղատելու համար զայն անապատ՝ պէտք է համարել այնպիսի բնակելու յարմար Երկիր մը, ուր կարելի լինէր բազմաթիւ մարդոց իսրայէլացւոց բնակութեան հաստատել և ապրէլ +աւատառուն տարիներ:

Նոյն ինքն Յովհաննէս Աւետարանիչ բացարձակապէս հաստատէ թէ Մկրտչին կեցած տեղը Յորդանանու մօտ մարդաբնակ, հետեւաբար դալարաւէտ վայր մ'էր: Մտիկ ընենք իրեն. « Այս ի բէթաբրա եղեւ, յայնկայս Յորդանանու, ուր էր Յովհաննէս և մկրտէր »: ՅՈՎՀ. ԳԼԽ. Ա. ՀՄԲ. 28:

Հետեւեալ խօսքերէն ալ կը հետեւի թէ Յովհաննէս մարդաշատ վայրաց մօտ կապրէր: « Յայնկայս Յորդանանու » ըսելով արեւմտեան գետեղին կ'ըմբռնեմք, ուր, յայտ է թէ, կրնար մկրտել, իսկ Մատթէոսի ըսած « Անապատին մէջ կը մկրտէր » ը ուղիղ բանին հակառակ է, եթէ այդ տեղ անապատ բառն Սուրբ Գրոց անողութիւններուց պէս շիմանամք: Յովհաննէս Աւետարանիչ այլուր աւելի զօրաւորապէս կը հաստատէ մեր կարծիքն: իւր Աւետարանին Երկրորդ Գլխոյն 23րդ համարին մէջ կը գրէ. « Յովհաննէս ալ Այենոնի մէջ Սաղիմի մօտ մկրտութիւն կ'ընէր, որովհետեւ հոն լոր ծուր կոր, ուր կուգային և կը մկրտուէին »: Բայց հասկնանք նախ թէ՝ ուր էր բէթաբրա, է՞ր բնակելի և

մարդաշատ վայր մը . Ա . Գրոց բառարանն կը գրէ . « ՔԱՂԱՔ զարեւելեան ափամբ Յորդանանանու , ուր Յովիհաննէս կը մկրտէր » : Ո՞ւր էր Այեւնոն . « Էր մօտ ի Սաղիմ , Յորդանանու Արեւմըսեան կողմը , որ կը կարծուի թէ ութ կամ տասն մղոն էր դէպ ի հարաւ ի Բէթսաննէս , և ՅՈՐԴԱՆԱՆՈՒ ՄՕՏ : » (Ա . ԳՐՈՑ ԲԱՌԱՐԱՆ)

Ո՞ւր էր Բէթսան , և ի՞նչպիսի վայր . « Էր Յորդանաննէն երկու մղոն դէպ Արեւմուտք ի ծայրն Եսդրեղոնի մեծ դաշտին բաղուկներէն մէկուն : ՔԱՂԱՔԸ շինուած էր զառիվերին վրայ , ճիշդ այն առաջին հովիտը , որ կ'սկսի երթալ զառիթափ , մինչև կը հաւասարի վերջին հովտին (Յորդանանու) : Հին ՔԱՂԱՔԻՆ աւերակներն բաւական ընտրյակ են : (Ա . ԳՐՈՑ ԲԱՌԱՐԱՆ) :

Յորդանանու մօտ կար նաեւ Տիբերիա , որ գենսեսարէթ ծովակին արեւմտեան եղրն էր , և ձիով իրը երկու ժամու ճանապարհ հեռու էր այն տեղէն , ուր Յորդանան կ'ելլէ դուրս ծովակէն : Եւ քաղաքին մօտ կային հոչակաւոր աղբերակունք :

Կար նաեւ Երկրով , որ Յորդանաննէն եօթն մղոն հեռի է , որոյ արեւմտեան և հիւսիսային կողմերն կան կրաքարի բարձր բլուրներ : Բլրոց և Յորդանանու մէջտեղէ Երեւանի բարձր : Այս դաշտն ի հնումն Ձեւէն և այժ պաշտէնէ էր : Հիմա ալ կրնայ պտղաբեր ըլլալ , բայց լքեալ թողեալ է , և արմաւենիք , բաղսամնը և Գրիք , որովք անուանի էր Երբեմն Երկրով , անհետ եղած են :

Յորդանանու արեւելեան հիւսիսային կողմն են

նաև լերինք Եփրեմայ , մերձ ի Մանայեմ , ինչպէս նաեւ Եփրեմայ անտառներն , « Ուր եղեւ կոխւմեծ , և պարտեցաւ անդ զօրն իսրայէլի առաջի ծառայիցն Դաւթի : » Բ . ԹԱԳ . ԺԵ—ԺԸ . 6—8 :

Ըսինք թէ Յովիհաննէս Յորդանանու մէջ կը մկրտէր և անոր մօտ անպատի մը մէջ կը քարոզէր :

Նախ հարյնենք թէ Յորդանան ուրկէ կը բըլիէր , ի՞նչ տեղեկութիւններ կան անոր զբայ . « Յորդանան կը հօսէ ի հիւսիսոյ ի հարաւ և կը բաժնէ Սուրբ Երկիրն յերկուս մասունս , երկու ծովակներուն , այսինքն Տիբերիոյ և Մեռեալ ծովուն՝ մէջտեղէ Յորդանանու հովիտը կամ դաշտը : Հովիտը շատ քա+ է և , բայց այն մասերէն , որ կ'ոռոգուին աղբիւրներէ կամ առուներէ՝ պատճոր , և առանց ծառոց . տեղ տեղ ծածկուած է խիտ առ խիտ կրնաձեւ բըլրակներով , և ուրեք ուրեք ունի նոցին նման , բայց աւելի ցած և նեղ դաշտածեւ բարձրութիւններ : Մեռեալ ծովուն ծայրէն պատճոր մը կը տարածուի դէպ ի հարաւ բլուրներու մէջ , և հաւասար ծովուն երեսին , մինչեւ ութ կամ տասն մղոն հեռու : Յորդանանու հովիտը կ'երթայ միշններով դէպ ի հարաւ ի մէջ լայն և ամայի հովտին Էլ-Արապահ : Երկուստեք Էլ-Արապահի կը քերեն շղթայք լերանց , բայց գետք , որ կիջնեն այդ լեռներէն , կ'ըլլան անհետ իրենց կոպճուտ ճամբուն մէջ յաւաջ քան զհասանելն ստորին հովիտը , այնպէս որ ստորին հովիտը , ամառն գրեթէ առանց ջրոյ է , որ Անտառ Ար-

բես մէջ կը բուստեցնէ բայս և ծառ, և կը դորձէ շայս բնակել : (Ս. ԳՐՈՅ ԲԱՌԱՐԱՆ) :

Յովհաննու կեցած անապատն ալ միթէ ԲՆԱԿԵԼԻ ԱՆԱՊՈՏ ՄԸ չէր կրնար ըլլալ :

Մէկ կողմանէ երբ կը հաստատեմք թէ Յովհաննէս մեր գիտցած անապատներն չէր բնակեր կամ չէր քարոզեր . երբ Ս. Գրոյ ըսած անապատները կը ներկայանան իր խոտաւէտ վայրեր, որպիսի է Յորդանանու հօվիտն, որ առաջ և դաւ է, և ուր կան տեղեր, որ առուներէ և աղբիւրներէ կ'ուոգուին . երբ կը աեմնեմք թէ Յորդանան շատ ճիւղերու բաժնուած հօվիտներէ և անապատներէ կը հոսէ, միւս կողմանէ գիւրաւ կը հաւատամք թէ՝ « Քայն բարբառոյ յանապատի և մկրտէր ի Յորդանան գետ . » և՝ « Զայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարէք զճանապարհս Տեառն և ուղիղ արարէք զշաւիլս նորա . » խօսքերուն մէջ յիշուած անապատներն ջուրէ, բոյսէ զուրկ, և Յորդանանն կամ անոր մէկ ճիւղն իր մէջ չպարունակող աւազոտ կամ անջրդի դաշտեր կամ անապատներ պէտք չէ իմանալ, այլ զայն, զոր վերն բացատրեցինք :

Ահա հաստատեցինք թէ Յովհաննէս անապատն մէջ չէր ապրեր, բայց կ'ըսեն մեզ ոմանք . կ'ընդունինք թէ Յովհաննէս կը բնակէր Յորդանանու մօտ ջրարբի վայրեր, բայց չեմք կրնար ընդունիլ նորա մարախն (չէքիրկէ) ն չուտելն, կամ մարուխն (բոյս) ն ուտելն, զի ինչպէս բոյսն, նոյնպէս միջատն մարթէ գտանելնոյն բնակելի վայրն, ուր մարախ միջատն իւր կերակուրն կրնայ լինել,

և թէ կը գրէ Ս. Գրոյ բառարանն . « Մարախը մարուք անասուն էր հրէից համար, ուստի և էր ուտելի » : « Մարախք դեռ կ'ապրին յարեւելս, և ըստ ոմանց շատ համեղ են, թէպէտ ընդհանրապէս աղքատաց կերակուր » :

(Համեղ կերակուրն ինչո՞ւ չինի և հարուստներուն կերակուր, և միայն ընդհանրապէս աղքատաց եւէտակն լինի, կամ նոցա վիճակին միայն յարմար : Կերակուրին ընդէր և համեղ լինելն է անշուշտպատճառն) :

Մարախք կը բերուին ի վաճառ տողանաւ Արաբիոյ բոլոր քաղաքները, Պապէլ-Մանտէլ մինչ ի Պարա : Սամարոս լեռը տեսնուած է Արաբացի մը որ ժողված էր այս միջատներէն պարկով լեցուն : Մարախք կը պատրաստուին ի կերակուր այլ և այլ եղանակաւ : Եգիպտոս Արաբացիէ մը խնդրեցինք, կ'ըսէ նիպուր, մեր առջեւ ուտել մարախ . մարդն իսկոյն կրակի վրայ դրաւ քանի մը հատ, և կերաւ կիսախորով : Ոտուրներէն և գլխէն բանելով կ'ուտէր ի մի կուլ : Երբ Պարաբացիք շատ մարախ կ'ունենան, կը խորովեն կամ կը չորցնեն զանոնք ի թոնրի, կը խաշեն և կ'ուտեն թաթխելով յալ : Մարոգօյի Արաբացիք կը խաշեն մարախներն և ապա կը չորցնեն ի տանիս : Կողով կողով կը դրուին մարախք շուկայներու մէջ ի վաճառ : Եւ թէ Գանբանեը կը գրէ իւր ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՌԱՐԱՆԻՆ մէջ . « կ'ըսեն թէ մարախներուն զիստն շատ յարմար է ուտելու, և լաւ կերակուր կը մատակարարէ արեւմտեան և արեւելեան ժողովրդոց ոմանց » :

Առաջին առարկութեան պատասխանելն վերջի
թողով, կուգամք երկրորդին պատասխանելու
նախ թէ՝ մենք չենք պնդեր բնաւ որ մարախն
կարելի չէ ուտել, այլ ըստ երեւելի ճանապար-
հորդաց վկայութեանց կը հաստատեմք իսկ թէ
մարախը կ'ուտուի յԱրաբացւոց և յԱրեւելեան
ազգաց ոմանց. միայն կը յայտնեմք թէ Յովհան-
նու կերածն բոյսը կամ միջատը լինելը տարա-
կուսելի է. և թէ ունիմք պատճառներ աւելի
բոյսն իմանալու Յովհաննու իրը կերակուր ծա-
ռայածն քան միջատն :

Ինչու համար . Որովհետեւ .

1° Յոյն բնագիրն մարախ (չէ.քիրկէ) բառին
տեղ դրած է բառ մը, որ մեր մարախին նման
կը նշանակէ մարուխ բոյսն և մարախ միջատն
միանդամայն, որպէս կը հաւաստեն ինձ չելլէ-
նադէմք :

2° Թերեւս մեր թարդմանիչք մարախին կրկին
նշանակութենէն խուսափելով մտաց մէջ տարա-
կոյս չթողելու համար գործածած լինին մարուխն,
որ բուն մատուտակն կը նշանակէ, իսկ ընդօրի-
նակող տկար գրչագիրներ ուն և կարծելով մա-
րուխն մարախի փոխած ըլլան և ասով երկմտու-
թեան դուռ մը բաց թողած :

3° Յովհաննէս կը ճանչցուի նաեւ ճգնաւորմը.
ճգնաւորը միջատակեր չեն եղած, այլ խոտա-
կեր, որպէս կը կարդամք ինախնեաց մատենա-
գիրս և ի Սուրբ Գիրս :

4° Յովհաննէս քանի որ ջրարբի վայրեր կ'ապ-
րէր, կընար մարախն (բոյսն) գտնել:

5° Մարախ քանի որ երկու նշանակութիւն
ունի չեմք մեղանչած ըլլար եթէ բոյսն ալ իմա-
նամք, և թէ զայս այսպէս ըմբռնելն աւելի յար-
մար է ըստ պարագայից, ըստ տեղւոյն, ըստ
բառական նշանակութեան, այլովքն հանդերձ :

6° Միփիթար Աբբայ Հայր իւր ընդարձակ Հայ-
կազեան բառարանին մէջ մարախին դիմաց (չէ-
քիրկէ)էն զատ տարբեր նշանակութիւն մը չտար:
Այսպէս նաեւ Աւգերեան Հ. Մկրտիչ Վարդապետ
իւր առձեռն բառարանին մէջ. իսկ այս վերջինն
իւր բառարանին երկրորդ տպագրութեան մէջ
հարակին դիմացն կը նշանակէ նաեւ հարուտակ, և
հարուտակին տակ հարուտ :

Նոյնպէս Փէշտիմալճեան իւր Հայկազեան երկ-
հատոր բառարանին մէջ հարուտին դիմաց կը նշա-
նակէ հարուտակ, առանց մարուխն յիշելու և նորա-
սահմանն կու տայ այսպէս .

«Անուն խոտոյ իրիք, որ է բոյս ինչ եւ յորոյ
վերայ իջանէ զազպին եւ արմատ նորա քաղցր է յոյժ:»

Աբբայ Հօր Մարախին ուրիշ նշանակու-
թիւն չտալէն. Փէշտիմալճեանին Մարախին դի-
մաց մարուխն և մատուտակն նշանակելէն, և այս
վերջնոց մարուխն բոյս մը համարենէն, և միայն
Աւգերեանին երեքին ալ միեւնոյն նշանակութիւն
ունենալն նշանակելէն, և Հայ. Գաղղ. բառարանի-
մը մարուխն բոյս մը իմանալէն կընամք տարա-
կուսիլ և ըսել թէ Աւգերեան ալ թերեւս Յով-
հաննու կերածն մարուխ (բոյսն) ըմբռնած ըլ-
լայ, որ շատ հաւանական է, զի միայն ինքն է
որ երեքին ալ միեւնոյն նշանակութիւնը կու տայ:

7° Օտար թարգմանութիւնք մարտիսն այնպէս չեն ըմբռներ , ինչպէս կ'ըմբռնեմք մենք , զի նոքա մարուխին և մարախին յատուկ բառեր ունին , ուստի իրենց թարգմանութեանց ժամանակ մարախին զմիջատն ըմբռնած լինելով , և թողլով բոյսինշանակութիւնը , ըստ այնմ թարգմանած են : Գաղղիացին sauterelle բառն ունի մարախին (միջատ)ին համար , և réglisse ունի մարուխին համար . Անդղիացին lo'kust ունի մարախին (միջատ)ին համար , և lic'orice մարուխին համար , մինչ չայն մատուտակին կամ մարուխին և մարախին համար միանգամայն ունի մարախին , ասոր համար մերն տարակոյս կը վերցնէ , իսկ նոցայն՝ ոչ : Կինամք ըսել թէ Ս. Գրոց թարգմանութեան մէջ մութ կամ սխալ թարգմանեալ տեղեր չկան :

8° Երից վարդապետաց՝ Հ. Գաբրիէլ Աւետիքեանի , Հ. Խաչատուր Սիւրմէլեանի , Հ. Մկրտիչ Աւգերեանի երկինատոր Հայկաղեան Բառարանն կը նշանակէ նաեւ «Ոմանք համարին թէ կերակուր Սրբոյն Մկրտչի յանապատի էր մատուտակ» :

9° Գաղպէն , մանանայի նման բանի մը (Տճկ. Էռուբէն ճէլլառ) , նշանակութիւնն եւս ունի : Գաղպէն կ'իջնէ մարուխին վրայ և համեղ ճաշակելիք մ'է , ինչպէս կը հաստատեն կշմիածնի ուխտաւորք : Գաղպէն քանի որ մարուխին վրայ կ'իջնէ , Յովհաննէս կրնար զանոնք ժողվել և ուտելով մառնուլ , ինչպէս նաև կրնար ուտել նոյն բոյմ խիստ ախործելով՝ քաղցրահամ ըլլալուն համար : Այս մասն եւս ոյժ կուտայ մեղ

ըմբռնել զմարախին մատուտակ բոյսը քան միջատն , որ , այսինքն բոյսը , աւելի ախործ և յարմար է ի ճաշակել քան զաղիր միջատն :

Իրաւ է որ մարախին միջատը ըմբռնուած է ի բաղմաց հետէ , որպէս կը յայտնեն Ս. Գրոց բառարանն , Մարկոսեանի Քրիստոնէականն , և Ամեն. Խրիմեան Սրբազնն , մեր հանուրց սիրեցեալ Հայրիկը և Ողբերգակ Հաւեկը իւր « Հրաւիրակ աւետեաց երկրին » ընտիր հագներգութեան Ա. Գլխոյն Դրդ էջին , 22րդ տողին մէջ » :

Մաղկեղէն գօտի ընդ մէջ եւ ի ստեւոյ ուղտու հանդիրձ , Ըզվայրենի մեղր եւ մարախ պարէն առեալ մարմնոյն ՚ի պիտու , Այնքափ երազունի վիճակեցաւ նորոյ շնորհաց Մինչ եռանձնեալ աստուածութեան տեսող եղիւ ՚ի Յորդանան :

Մարախին այս տեղ միջատն կակնարկէ , զի եթէ բոյմ պէտք ըլլար իմանալ Հայրէնի ածականին տեղ ածականն գնել հարկ էր , նորա արմատն շաբարահամ կամ քաղցրահամ լինելուն համար , որպէս կը պատուիրէ մեղ Աւգերեան իւր առձեռն բառարանին մէջ , և թէ չեմ կարծեր որ նոյն բոյմ իւր Հայրէն և Ծարտանէ ցեղերն ունեցած ըլլայ : Այսպէս ըմբռնած են ուրիշ շատեր ալ :

Մարախին միջատի իմաստով առնուած կը կարդամք Օքաֆօրտի մէջ տպուած և Յոյն բնագրէն թարգմանուած և այլ նշանաւոր թարգմանութեանց հետ բաղդատարար թարգմանուած Անդ-

զիերէն Աւետարանին մէջ . « And his meat was lokust and whild honey. » Եւ Գաղղիերէն Աւետարանին մէջ մարախ բառին տեղ կը կարդամք sauterelle , « Պաղպիերէնի մէջ , ինչպէս lokust Անդզիերէնի մէջ , և էրկէ էն տարբեր նշանակութիւն մը չունի , զոր կը հաստատեն Գաղղիացիքառագիրը՝ Լառուս , Պէշըռէլ , Գանբանել , Վարըռօ , և ինչպէս նաեւ Սատլէր , և ի Հայո Եմին , Գալֆայեան , Նորայր :

Իմաստասիրութիւնը ճանչցուած է ճշարդունքն մը իսկ տարակոյսի տակ կը թողու , ո՛րչափ առաւել իրաւունք պիտի ունենայ տարակոյսի տակ առնել զայն կէտ , որ քննութեան շատ պարագաներ և կասկածանաց պատճառներ կ'ընծայէ :

Ցայս վայր Յովիաննու՝ մեր գիտցած անապատաց նման անապատի մէջ չապրիլը , և անդ չքարոզելը , մարախին ուտուիլը , այլ Յովիաննու կերածն ոչ թէ մարախն այլ մարուխն լինելն հաստատելէ , և առ այս մերազգի և օտարազգի հեղինակաց կարծիքն ցոյց տալէ վերջ , կու գամ խոնարհաբար ինդընել ի հմտագունից ի բանասիրաց , որ բարեհաճին իւրեանց կարծիքն յայտնել առ այս , որոյ համար մատուցանեմ խորին չնորհակալիքս :

1450

ԳՈՐԾՔ

ԲՈՐՍԵԴ. Ե. ԷԲԱԿԱՆԱՆԻ

	ԴՐ.
Տարեք Մայրենի լեզուի Ա. հատոր	3
Տարեք Մայրենի լեզուի Բ.	4
Շինեմք մեր գերեզմանատունը	2
Դրուժին (Քերպուած)	1
Մարաշիս քէ մարուխ	4

ԼՆԳ ՄԱՐ

Համառօտ Քաղաքավարւ

معارف نظارات جليله سنك ٩٠٤ نومرسولي
رخصتنامه سیله طبع او لمنشد

1450

«Ազգային գրադարան



NL0028327

1408